

սոսէն կամ Եթովպիհայէն, Պարսկաստա-
նէն կամ Ախրիայէն, դուք եկած էք հայ-
կական ուրիշ գաղթավայրերէ, և ձեր
այդքան զանազան միջավայրերու մէջ
ծնունդն իսկ ձեզի սուր զգացում մը
կու տայ թէ մէկ է ձեր ծագումը, ձեզի
սուր զգացում մը կու տայ ձեր ցեղային
միութեան. և ինչպէս Շամիրի կրտսեր
որդին իր անզրացխարհեան գոյութենէն՝
ձեր երիտասարդութիւնը ունկնդիր է այն
բոլոր առաջադրութիւններուն, այն բոլոր
արձագանքներուն, այն բոլոր աղջակնե-
րուն որոնք երկրիս երեսին վրայ Հա-
յաստանի մասին կը խօսին, և անոնք
Հայաստանի վրայ խօսելով՝ կը վկայեն
թէ կ'ապրի նա:

Թոյլ կու տա՞ր ինծի որ հաւաքելով
բոլոր պատմական յիշատակները զորս
ձեր այս տան մէջ ներկայութիւնը իմ
աչքերուս առջեւ կ'ողեկոչէ՝ բոլոր այդ
յիշատակներէն խսկ հետեւցնեմ իմ եր-
կրիս մէկ նմանութիւնը, և միանգամայն
մէկ ապացոյցն այն սիրոյն զոր ձեզի
նուիրած է:

Կը նշմարեմ Հալէպի մէջ, 1695ի
գարնան, երկար ատեն զլուխ զլիու՝
ֆրանսացի Յիսուսեան հայր մը Հ. Անտոն
Պովլիէ անուն և պատանի արեղայ մը որ
Միսիթարիչ անունը կը կրէ (Միսիթար).
և Միսիթար, երբ հրաժեշտ կու տայ,
այդ Յիսուսեանէն նամակներ կ'առնէ՝
Արեւմուտքի համար, այն զիսումով որ
վերստին ամրապնդէ կապերը՝ իր ազ-
գին քրիստոնէութեան և Լատին Արեւ-
մուտքի հոգեկանութեան միջնեւ։ Կը նըշ-
մարեմ Կ. Պոլսի մէջ, 1700ին, նոյն այդ
Միսիթարը, որ թրբական հալածանքնե-
րուն դէմ կ'ոգորի իր քարոզութեանց
հետեւանցով, ինչպէս այն կասկածներուն
զորս կը ներշնչէր իր փոքրիկ միութիւնը
հայ հոգեւորականներու, այն ատեն ֆրան-
սական դեսպանատան յարկին ներքեւ է,
ֆրանսացի վեղարաւորներու յարկին տակ
է որ Միսիթար կ'ապաւինի, և ֆրանսա-
կան հովանաւորութեան այդ ապաստանին
մէջ է որ կը ճողովրի նա չարադէտ հար-

ուածներէն՝ որոնք չքայնել կլնային իր
հիմնադրի ճակատագիրը:

Գիտէք թէ իր Մխիթարեաններու վա-
նատունը Առրէայի մէջ էր որ արմատ
ձգեց, և յետոյ թրբական արշաւանքէն
ծագած փոթորկին առջեւ, հարկ եղաւ որ
հեռանայ, թափառի ծովերու վրայ, ինչ-
պէս երբեմն բարեպաշտօնն լնէաս, և
դուք զիտէք թէ ինչպէս Մխիթարի և իր
միաբաններուն առջեւ բացուեցաւ Ա. Ղա-
զարու կողին, ինչպէս ան սիփական տունն
եղաւ և է միշտ, և թէ ինչպէս դուք հոս-
փոթորկ պարս մըն էք որուն վրայ կը
հսկէ հեռուէն Ա. Ղազարու կողեակին
փոթորկ պետութիւնը որուն վրան կը հսկէ
նաեւ ջրանսա:

Եւ ձեր անցեալի ամբողջ պատմութիւնը կը խառնուի Անտոն Պովիլի արարթին մէջ, այդ Փրանսացի Յիսուսեանին որ Կենրախուսէ զՄիմիթար Արեւմուտքի մէջ փնտուելու հոգեւոր «տուն» մը իր սիրական Հայաստանին համար, և արարթին մէջ պաշտօնական Թրանսայի՝ որ նուի բագործեց երեք տարի առաջ հաստատութիւնը այս դպրոցին՝ հոգեւոր Օրբան Քանիներորդ դարու հաւ սեռունդներուն :

Ուրբան կը մաղթեմ որ այս երկրո՞րդ
դական կրթութեան զործը բողոքո՞ջի, հետ
գհեաէ բարձրագոյն մշակոյթի կրթարան
մը դասնալու, ուր գիտնական Հայաստան
և գիտնական ֆրանսայի զործակցութեամբ
պատրաստուին երկեր ձեր անցեալի մա-
սին, ձեր մատենագրութեան, երկեր ձեր
փառքերու մասին, երկեր ձեր թշուառու-
թեանց՝ որոնք անգամ փառքեր են:

Սրբինալի և դժնղակ զրուազները ո
դարերու ամբողջ ընթացքին ձեր դիցազ
նական պատմութիւնը կ'անդամատեն, այն
պիսի ցնցումներ առաջ բերին մարդկայի
գիտակցութեան մէջ, որ անթիւ եղա
բողոքի հրապարակախօսութիւնները, ի
լաւախնդիր հակաճառութիւններու տե
տրակներ, որոնք տենչացին որ ձեր վլէծ
լուծէք. մենք հոս, մեր մէջ, ի պատի
ձեզի, ամբողջ մարտական զբականութիւ
մ'ունցանք, և վաղո, եթէ հառկ ըլլոյ

Աւելիշ
համար

Բայց կ'ուզեմ որ հետզհետէ գործնականապէս հայկական գիտութիւնն և ֆրանսական գիտութիւնը իրարու փոխանցելիքնց պաշարները, և զուգեն իրենց եռանդ՝ կոթողներ կերտելու համար Հայաստանի ամբողջ անցկացն:

Բայ իմ զիտցածիս Միսիթարի ոչ մէ
կենսագրութիւն կայ ֆրանսերէն . և ձե
մնամենք գէմբերէն շատեր իրմէ լաւագոյ
ոճով չէ որ վարձառրուած են :

Զեր վարժարանը՝ սերտծ հետազօտութեանց յոյժ գործունեայ և յաւէտ կենսունակ այն կեղորոնէն զոր հիմնած Միսիթար՝ ինչո՞ւ պիտի չդառնայ հետ զհետէ պատմական և գիտական շարժմանը մեկնակէտր:

ლրածս թելազրութիւն մ'է սլարզապէս

Թրգմ. «Figaro»էթ. 7 Յուլիս 1932

ես զայն ձեր կամքերուն կ'աւանդեմ, զայն
ձեր սրտերուն կու տամ վաղուան և յա-
ջորդ օրերուն համար:

Այս ժամէն իսկ իմ շնորհակալիքս կը
մատուցանեմ Մխիթարեան կրօնաւորնե-
րուն, որոնք Ա. Ղազարու մենաստանէն
այս վարժարանն արձակուած են Ձրան-
սական մեր երկնքին տակ ճառագայթելու-
համար ճրագներն հաւատքի, լապտերները
զիտութեան, յոյսի բոլոր բոցերը որ հոն
հեռուն, Վենետիոյ լճակին մէջ կը շողշո-
ղան երկուհարիւրտանելինգ տարիներէ
ի վեր, ես շնորհակալ եմ նաև այս վար-
ժարանի աշակերտներուն՝ որ պատրաս-
տուին ամբողջ աշխարհի մէջ տանելու,
բոլոր այն հայկական գաղութներուն մէջ
ուր պիտի հանգչի իրենց կեանքն արմա-
տախիլ, բայց ոչ երբեք դուրս վտարուած՝
սէրը մեր լեզուին և յիշատակը Ձրանսայի:

ԳԵՐԱԿ ԿՈՅՔ

ՀԱՅԱՍՏԻՐ ԵՒ ՀԱՅԱԳԻՏ ԲԱՐՁՐԱՍԻՆԱՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ Մ


Հաճոյքով կը ներկայացնեմ «Բազմավայրապ»ի ընթերցողներուն այս բարձրամասնական եկեղեցականը՝ որ հայասէր մինչ ու հայագէտ միանգամայն:

Նախնական կրթութիւնն առած է Մի-
ւանի մէջ, ցոյց տալով անմիջապէս հո-
գեկան այնպիսի երաշխիքներ՝ որսնցմով
կը խոստանար ըլլալ մեծ Ասսիզացին
արժանի մէկ գաւակիր:

Եւրոպայի մէջ և այլուր ծանօթ են
արդէն իր առաքելական գործերը, որոնց
արձագանքը տուին իտալական թերթեր
իր բազմարդիւն կհանքը մեզի Հայերու
համար ալ ունեցեր է երախտիքի շրջան
մը, Հրաժարելով համբաւի և հանգստա-
վառութեան վայելցներէ, 1895 թուակա-
նին կամ անկէ առաջ, կ'ուղեւորի գէպ Ե
Միջագետք ու Հայաստան, Կանաքեռ

լնտրելով՝ Քրիստոսի երկրաւոր կենցաղը «Երջէր բարի առնել ամենեցուն»:

Առաջին անգամ Խարբերդի մէջ իրեն
հանդիպած էի անցողաբար, բայց յետոյ
երեք տարի Մալաթիա գտնուելուս առ-
թիւ կըցայ զինք աւելի մօտէն ճանչնալ
ու երկարորէն վայելել իր ցանկալի զը-
րացիութիւնը : Երբեակ յարանուանու-
թեանց կողքին՝ երկսեռ վարժարաններով
շէնցած իր մենաստանն ստոյգ ապաստա-
նարան մըն էր տեղացի խեղճ Հայերուն
համար, որոնք համիտեան ջարդերէն հա-
զիւ ճողոպրած՝ յարաժամ ահի գոզի մէջ
կ'ապրէին կրկնուելու սպառնալիքներէն
Հիւցումով կը տեսնէի զուրգուրոտ վե-
րաբերումն ու պաշտպանութիւնը ամէն
զիմող Հայու անխտիր, մահաւանդ յա-
տուկ խնամքները՝ իրեն յանձնուած զե



ԳԵՐՈ. ԶԵԼԵՍԹԻՆՈՅ ՔԱԹՈՒԱՆՔՈՅ

ուատիներուն։ Թէեւ զիտէր զանազան լեզուներ, բայց մասնաւոր նախասիրութիւն մ'ունէր մերինին համար, զոր ուսած էր կարճ ժամանակի մէջ՝ մեծ յաջողութեամբ։ Միշտ հայերէն կը խօսէր ու կը զրէր, հայերէն կը կարդար, հայերէն կը բառահոսէր, հայերէնով կ'աւանդէր աշակերտներուն դասերը ու կը մարզէր զանքութիւններով։ Ամէն անզամ որ իրեն այցելէր։

Կ'ունենայի հմայիչ տպաւորութիւնը մեծ հոգւոյ մը որ զիտէ խոնարհութեամբ սբո՞ղ զելիր հազուազիւս բարեմասնութիւնները, Նկատեցի այս բարձրութեան հետ, որ զաղափարել կու տար իր ներքին ներանձն ու աստիճանութիւնները, կը համարելի վարուելակերպ, ընկերական էր ու զուարձախօս։ Ինչպէս կոտորածի ատեն Խարբերդի միաբանակից (Ուափայէլ, Աղքահնոս իւ

լուղովիկ) Հայրերուն հետ՝ ազատեր էր իրենց մօտ ապաւինող հազարաւոր Հայրու կեանքը, անկէ ետքն ալ իր անունը (Celestino) երկնային ազատարարի մը նշանակութիւնն ունեցաւ, վայրագ թուրքերուն անզամ պատկառանք ազդելով։

Կը յիշեմ թէ որպիսի՝ նախազգուշական զործունէութեամբ առաջըն առնելու հետ էր անոնց չարաշուք մէկ ծրագրին, երբ վրայ հասաւ ամիսուկէս տեսող երկրաշարժը՝ որ իր չարատանջ հետեւանքներով իսկ նախախնամական եղաւ, եւ ինք զիմումներ կատարելով կրցաւ խափանել ջարդարարներուն շարժումը։

Մալաթիոյ մէջ այս կերպով երկար ատեն մնալէ ետքը, մեր մեծ ազէտին հետեւանքով ստիպուեցաւ, ափսոս, ուրիշներու հետ հեռանալ թուրքիայէն։ Այժմ կը գտնուի իտալիոյ ափրիկեան գաղթավայրի՝ Երիթրէայի Ասմարա քաղաք՝ հպիսկոպոսական աստիճանով և Առաքելական փոխանորդի հանգամանքով։ Եւ այդ հեռաւոր ու տարապայման վիճակով իսկ՝ առիթը չի փախցներ մեր մասին իր համակրանքն ու սէրը յայտնելու, կարծես Հայու մը կսկիճն ու հայրենաբազութիւնն ունի։

Նոյնութեամբ հոս կ'ընդորինակեմ հատ մը միայն իր նամակներէն, որով պիտի հասկցուի անոր հայասիրութեան և հայրենասիրութեան չափն ու աստիճանը։

Ասմարա, 15 - VII - 1932

Գերապատիւ Հայր,

Հայերէն լեզուով զրուած Զեր նամակը ինձի հասաւ, զայն կարդալով շատ ուրախացայ, այս մեծ հաճոյը ինձ պատճարելնուղ համար շատ շնորակալ եմ։

Եթէ կ'ուզէք, ինձ միշտ հայերէն լեզուով զրեցէք։

Զարմանալի բան չէ որ Զեր միա-

բանակիցները չեն կրնար հաւատալ երբ անոնց կ'ըսէք թէ ես Մալաթիայի մէջ հայերէն լեզուով քարոզ կուտաի. անոնք չի հաւատալու պատճար ունին։ Երբ վենետիկի մէջ ես անոնց հետ հայերէն լեզուով խոսելու համարցակեցայ, անշուշտ անոնց տեսան որ ես շատ տըկար էի հայերէնի մէջ և միտքերնուն չի եղաւ որ ես 20 տարի ի վեր հայերէն չէի խոսէր, չէի կարդար, չէի զրեց . այս է պատճարը որ չեն հաւատար . անոնց ըսէք որ քիչ մը համբերէն։ Եթէ Տէրը ուզէ, միտք ունիմ անզամ մին ալ վենետիկ երթաւու. այն ատենուան համար պըզտիկ քարոզ մը պիտի պատարաստեմ և Զեր գերյարգելի Արբահայրին արտոնութեամբ չի հաւատող միաբանակիցներուդ պիտի քարոզեմ և քարոզիս նիւթը ասիկա պիտի ըլլայ. « Երանի անոնց որ չի տեսան և հաւատացին ». յոյս ունիմ որ քարոզէն վերջը բոլոր միաբանակիցներդ պիտի ըսեն. Փարք Տիրոջը ! իրաւ հայր Զելեսպինոյ կէս մը հայ է, ասկէ վերջը զինք կէս եղբայր պիտի համարինք. եւն.։

Փափարեցայ ծանօթացնել այս պատշական դէմքը, յուսալով թարգման ըլլալ Հայութեան ազնիւ զգացումին՝ որ զիտէ յարգել ու զնահատել իր ճշմարիտ բարեկամները։

Վատահ եմ թէ Ան սրտի մորմոքով պիտի յիշէ իր գուրզուրանքին առարկայ եղող Հայ տարաբախտ ժողովուրդը, որմէ ակամայ բաժնուեցաւ՝ առանց իր զոհողութեանց վերջնական արդինքը տեսնելու։

Վատահ եմ նոյնպէս որ իր բարեկամներէն եթէ կան ու կ'ապրին այսօր աշխարհի ո՛ւ և է անկիւն, պիտի չմոռնան երբեք իրենց երբեմնի անձնուէր ու անշահասէր հովիւը։

Հ. ԹԱՂԻՋՈՍ ԹՈՄՍԱՆՅ